






ԱՐԵՎԱՏՅԱ Ը ԴԱԼՈՅԱՆՈՒՅ

# ԵՂԵՐԵՄԻՆ ԶԱՀԷ



ՊԱՏԿԵՐ ԻՐԱԿԱՆ ԿԵԱՆՔԵ


1913—1914

A 13888



ՑՊԱՐԱԽ ԱՌԱՋԱԿԱՆ Ա. ՊՈԼԻԱ

Պայտ Ալի Խոյստան Ճամադի թիւ 75



# ԶՕՆ

Ա. Ա.

ՎԱՐԱՄԵՍԻԿԻ ՔԵՌԱՅՐԻ ԽՄ. ՆՇԱՆ ԷՅ. ՔԵԼԱՐԹԻՆԵԱՆ

Յիշատակի ուկեղեն փշրամիները կը բարիւմ արիւնագեղուն Ակինիս մեջ, ու պաշտումի սուրբ խորհրդովք ծընրած դափնիած դափնիւներուն առջեւ . հոգիս կը պատարազեմ . ով սիրոյ երկնային խորանը՝ դու՝ նորիւական նահատակ .


• •

Կեանին ընթուս կայծը այծմ հնոցիս մեջ կանգ կ'առնէ, բայց սկրդ աւելի կը բաւարէ իր պարոյրները: Հոգույս զմայլանիր կը նուալի . ներկ . . . չկար ևմ, չկար . . . : Դաշտի մուսերու առջեւ միասին լացինի գրյիս հետ . ու մանկութիւնը՝ իր ապիտակ մատներով ժողվելով այն տեղոյն ու դեղնած մարգրիները . Մրազան յիշատակիդ՝ բիւրեն, բայց սառ ցորաւան մը կերտեց:

• •

Պապդուն նակտիդ նամար՝ այսօր փետտերով սրճս վարդերը՝ սպապսակ մը հիւսեցի . զնիդունէ աւշուր ձօնս, ով վաեւութեան նարազատ որդեզիրը՝ նշան, ափանս որ աշնան դաշկութիւն ունին իր շափրակները . . . :

ՀԵՂԻՆՈՒԹԵՅ



Մ. Նշան կն. Քելլարթինեան

ՏՊԱՐԱՆ ՎԻՃԱԿԻ ՓՈՒՐՄԵԼԻ ԹԻՒ 125. Կ. ՊՈՂԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

# ԲԱԺԱՆՈՒՄ

Գ 1. Ա Խ Խ Ա Խ .

Ամսպերու որովայնեն ձևուծ էր բնութեան դողարիկ աղջիկը . որու ապիտակ շամամիներէն չիթ չիթ զալարուող ործամթի կամիլները կ'առկայծէին . ծաղիկներու հոլոնի թերթերուն վրայ . և գղջող վատակները՝ օրօրներ կ'երգէին զեփիւսի սրինգով . այդ պահուան՝ զմրուխա մորմանգին վրայ առանձին նասած՝ կ'առնկնդրէի ընդհատ ելեւէցները սրախ . որ ցաւի . հրայրքի շատրուան մ'էր անոր . . . .

Լառ կը հոկէի . զիշերի որոստանքին մէջ ննջազ՝ Յ Յ . . . քաղաքի ժխարը . և դաշը կը ջանայի հոգւոյս մէջ միացագ . ցաւերու աւու կայծը ամաքել . որովհեան հոգէաւ առանտածներ՝ կեսոնքի զաշտին վրայ հսկայ քայլերուտ կը սրատէին . որուց սրոզորա զարչագարին ներքեւ խամրող . վաղաթառչամ վարդ մ'ալ ես էիրայց . . . Չայն մը կը խանգարէր զիշերի Սուրբ խորհուրդը, ի՞նչ անաւշ . ի՞նչ քաղցր երթառում . միմէէ զիշերուան սկիեմարս որոյիկանըն էին . որոնք իրենց մարդրանուռ . քնարով մալանուշ . մեղեղի մը կ'երգէին . Առանտած . ո՞գ կայ . ո՞գ է այդ բարսուը , որ բնութեան վահմ նինջը խռովելու կը յանդգնի .

(\*) Կեսորիս մատ հայործակ քաղաք մ'է :

## ԵՐԵՎԱՆ ՔԵՐՊԱՂ

«Հիւանդան սիրտս»՝ զատի համայ ովթիան,  
Մհե, լեցուցիմ կարմիր զետերի արեան .  
Յուրդ ալիքներ՝ կ'ուղաճ աշխեռ կը բափին .  
Կը զարսունի սև հառաջ մ'ալ կ'ուրծիս ՚տին:

Լուսամպիս այժմառուն տակ եղիսիլի ,  
Թէ շողիսանոյ նողիս . սիրտս ալ վառի ,  
Կամ քէ յաւրում . խուլ պատառ մը բնուրեան ,  
Դիցի՛ր, նորկն կ'օձեմ նողիդ սրբազնի :

Երբաս յարով, նողեփրիք դու ծաղիկ ,  
Բաժակիդ մէջ, յիշատակի մի կծիկ ,  
Ուր ծաղկեցի մոխիր յոյսերս անանուն :

Ըսկ՝ արծիւ, ըսկ՝ որդեկակ սիրասուն  
Քու ամուկ ոռյն, այս իմ սիրտը վիրաւոր  
Չ'զիւկմ, ուր պիտ՝ զտնաս իրաւ որ:



Այս ախրայոյզ բառերը, տուայտած էակի մը մըր-  
մաւնչներուն կը նմանին .— խօսէ՛ ո՞ւր ես, ո՞վ անձա-  
նօթ, միթէ կայծե՞ր էին՝ այդ հրեզէն բառերդ, որոնք  
մաքիս մռացլ հորիզոնը պարուրեցին . բաէ՛, ո՞վ թշուա-  
ռական՝ մարդ ես, թէ ոգի, հուշ՝ թէ ոչ հրեշտակ :

— Ցաւերու մարմնացումն եմ ես, եկո՞ւր, մասե-  
ցիր ինձի, ու աես թէ որքան բազմայօդ է սիրաս շրջ-  
թայած երկոմիէ գոտին .

Զէի յանդղնիր երթալ, բայց ակամայ՝ գողդով քայ-  
լերով ուղղուեցայ դէպի ձայնը : Մհ, ոզորմելի տեսա-  
րան : Մերուկ կին մ'էր նէ . որ խրսիս նոճիր մը տակ  
նստած՝ կ'արտասառէր լսին, ինչպէս ոյցրացաւեր գերեզ-  
մանի մէկ անկիւնը ցցուած տապանաքար, իր վսամ  
զիխու ձիւնեղէն մազերէն սպիտակ ծերութիւնն էր կախ-  
ուած, ու կիսու ոտքերը՝ վշտի անհաւն պատուանդանի  
մը վրայ կը խարխարէին :

— Ի՞նչ ունիս մայրիկ . հարցուցի ես վարանելով .

— Ախ, սիրելիս, մ'արիւնուանը սպիացած վէր-  
քերս . նէ այսպէս պատասխաննեց, ու իր նիհար թեւերը  
տարածելով, սկսու կրօնի Սուրբ Սոլին վրայ դարրնել,  
Աստուածազօդ շղմային ուկի օդակները :

«Յիսո՞ւս, մինչ գողզ սթայի կարմիր կործքին վրայ,  
զերդ զլատանակ մանիշակ կը նաջէիր զու, զերազնիւ  
զգացումներով տոգորուած Աստուածային սիրադ, զգաց-  
խաչիդ առջեւ ծնրազիր մօրդ սրտի գատարկութիւնը, և  
այն պահուն . անոր հրատապ շրմներուն վրայ . Քրիս-  
տոսի փոխան . Յովհաննէս բառը զքիր . լսէ՛ զիս ալ-  
մայր մըն է՝ անբազդ մայր մը՝ որ քեզ կ'ազերոէ, ո՞հ,  
ես ո՞ւր պիտի կարդամ այլեւս որդեակ բառը, ահա քե-  
զի կը յանձնեմ այսօր զաւակս, որուն՝ սիրոյ սաինքնե-  
րէս մայրենի կտթս խմցուցի, ո՞հ, խղճա՛ . . . ալեւորիս .

զթա՛ . . .» լռեց . այս ճգնաժամային բոպէներուն խօս ցնցում մը անցաւ սրտէս , ու յուզուած հարցուցի .

— Մայրի՛կ , ինչո՞ւ այդպէս կ'արտասուես , կ'ու-  
լաս . ու ծովի մը պէս կը փրփրիս , ո՞հ լավիկող հձձիւն-  
ներդ . ջիղերէս տարփատենչիկ կեանքս կը ծծեն . խօսէ՛ ,  
ծերուկ . խօսէ՛ , թերեւս բալասանեմ վէրքերդ . նէ սրտի  
ահեղ կսկիծով մը մրմնչեց , «Այս զաւակս՝ նշանս՝ պի-  
ախ . . .»

Եւ առանց իր խօսքը կարենալ լրացնելու . փղձկե-  
ցաւ . ու կոկորդին մէջ խեղդուած հառաջները՝ նուող-  
կոս թրթուումներու պէս դուրս կը թափէին իր դալկա-  
հար այտերուն վրայ սառած բիւրեղները՝ երկնային ան-  
րիծ զեղեցկութիւն մը կուտային անոր . և յակնարեկ  
շրթները ալ չէին չարժիր . բայց չեմ զիտեր թէ . ի՞նչ կը  
փափառը իր այրած սրբոր . ի՞նչ կը մնար ի՞նձ այս սրբ-  
րազան պատկերին առջեւ . ոչինչ , այլ լուել ու ապչիլ ո-  
րովնեածւ սրտի բուրժաւը՝ վսեմին առջեւ անքարքան  
կը միայ . . .»

Զառամանալին շրթները անզամ մ'ալ բացուելով  
դուրս պոռթկացին սոս երկու խորհրդուոր բառերը .  
որոնք նախօրդի լրացուցիչը ըլլալ կը մուէէին

«Պիտի երթայ . . . պիտի երթայ . . .» :

Աւ սրտէն վիրառուած մայր եղնիկի մը համան լա-  
լով սկսաւ շարունակել իր տիրահիւս պատմութիւնը :

— Գիտե՞ս , որդեակ , մէկշաբնին հացն է արիւնոտ,  
կեանքը մահազադ , հոգին շրթներուն մէջ և զերեղմանը  
ոտքերուն առջեւ . իենաց շիկնոտ ժողոար անոր ճակաբին  
վրայ մահուան սոսւերի մը նման չուտ կը աժգունի .  
արդեօք քանի՛ներ նահասակեց այդ անիծեալ արենար .  
ո՞վ զիտէ . ի՞նչ աարօրինակ բազդ կ'սպասէ նշանին ալ ,  
անձանօիթ սստղերու տակ : Եկուր , ո՞վ վշասկից՝ քեզ

հետ երթանք սա թաւուաքին խորը, հոն անակ մը կայ +  
հոն ասածար մը, ուր կը բնակի երբորդութիւն մը, որոնց  
սիրան է խորոն, հառաջը խորհարդ և յոյար կայծ : Նայէ՝  
սա գոլար սատերու մէջէն գէպի անատոին խորը, հոն  
սիրա տեսնես մարդկային քնքուշ ձաղիկներ, որոնք կը  
սգան զլիիկոր. հոն սիրա լսես, անդրաշխարհեան  
հծծիւններ՝ որոնք անդորր սիրադ սիրա ալեկոծնն-  
եկուր, արիաբար հետեւէ ինծի :

Ա. մեղմօրէն բանած ձեւքս, սաքի ելաւ, և զինու-  
թի քայլերով սկսաւ յառաջանալ, ես անչուեկ կը հե-  
տեւէի իրեն, սաղարթախիտ ձառուզիէ մը անցնելով  
կա՞զ առնենք հակայ շէնքի մը առջեւ, բայց յուզումի  
յորդ ալիքներ, գարձեալ եկան ուսեցնելու ձերուկի  
խանդախուռ կուրծքը, և իր ախրավանկ ձայնը անդամ  
մ'ոլ թրժուաց.

— Մաէ՞ք, որդես՞կ .

Ես կը վարանէի այս անձանօթ տան առջեւ ու ետ  
եա կ'ընկրկէի, պիրաւորանքի գոլուկը կարծես եկաւ  
վառեցու, ձերուկի ակօսուն զիմազծին վրայ ու իր  
շրթները երերացին .

— Որդես՞զ, այս ճիւաղներու ապաստանորանը չէ՝,  
այլ սգաւորէն մեկւսացեալ ճղնարանը, որու ոսկեզէն  
սիւնը սիրա վլի վաղը . . . Արասասուքի զոյգ մը կա-  
թիկներ զլորուեցան իր այսերէն վար, ու միասին ներս  
մտանք, քանի մը անմեղ մանուկներու գայլայլու միները  
ճնշող մթնուորախն ասկ բեկրեկեցան . ահա՞ . Մ. մայ-  
րիկն է, եկա՞ւ ու անոնցմէ՝ հրեշտակոփայլ դիմազծին  
մէջ թաղաւած ծաւի ու խորհրդուոր աչքերով պղամիկ  
մանչ մը մօտենալով ձերուկին, սա հոգեցունց խօսքը  
թօյսովեց . անցրիկո ի՛ուլայ . . Մի քանի ատրամամ քայ-  
լերէ յեսոյ ինքինքս դաայ, մարմարի սնէ շքեղաղագ

աալոնի մը առջեւ, ուր քաջարի երիտասարդ մը, լոին կը խօսկար, ու պապղուն այտերուն վրայ շարուած մօրգրիտները հետզհետէ թաւալելով կը կորսուէին թաւուապեխներուն մէջ, առաջնորդս ուղղուեցաւ գէսի նու, և իր ցուրտ բաղուկներուն մէջ գրկելով սիրոյն կծրիկս.

— Ա՛հ որչափ ամգոյն ես պաշտելիս, որչափ լացեր ես հրեշտակս.

— Թող որ մայրական տաք ծոցդ թափեմ արցունքիս վերջին մնացորդը, որոնք այժմ աչքերւու եան գ'այրին, ներէ՛, ինձ մայրիկ : Ես հիւր մ'եմ, ներէ՛, որ բանում սիրաս, որ անձրեւի տակ խարխոյած կտուրի մը պէս՝ արիւն կը կաթէ, սեւ երազներու ամենի կռնուկներ դալկահար ճակախն վրայ կը փշուին, ո՛հ հոգւոյն ծազուցը մէջ՝ ալեծունի փրփուրներ կ'ուոին կը շողիանան, ու ճակախս վրայ՝ մահուան ամգոյն պատկերը կ'ուրաւագծեն. իր անդունդին մէջ 35 գարնան բողրոջ ծաղիկները կը թոշնին, ո՛հ ձեր ներսիդին խանձող շանթմ'եմ ես, մինչեւ գերեզման թափանցող ցոււերու սեւ ճառագայթ մը, Զեր որտին մէջ, ներէ՛, մայրիկ, ներէ՛ որ խօսիմ, երկինքի մէջ անուանող կը փարիմ, մահուան բողէներուդ ոտքերուդ կը պլուիմ, զաւակներու լաւ ինուաէ . . .

— Զգո՛յ: սիրելի որդեակ, հալած կապարներու պէս կ'իջնեն բառերդ սրախս վրայ, ո՛հ, կ'այլագունիմ, զթա՛թշուառական մօրդ, ու մի՛ խօսիր այդպէս: Վշտակոծ ծերուելը, վերսախն բարձրացուց լացը՝ այն դժոխային ազաղակը, որովհետեւ եղեմի սրբազան տափերներէն վտարուած, զերդ ոգաւոր հրեշտակ, սիրախ բաժնուէր ան . . .

Այս սրտաճմլիկ տեսարաննէն ազդուած՝ որու տիտուր պատկերը տակաւին ներկայ է աչքերուս առջեւ, առանց

բառ մը արտասանելու . աչքերս արցունք . սիրտս կրակ ,  
համեմէշա տուի և հեռացայ , բայց նիզակաւոր ձայն մը  
սիստեցաւ սրտիս խորր . ձերուկն էր նէ , որ կ'ըսէր  
իւղնիրեն .

«Լա՛ց , լա՛ց . ո՞վ նախագուշակ թափերայ , ոսկուա-  
զանդ կուրծքիդ վրայ . պինդ սեղմած թափէ անոր  
սրտին մէջ սիրոյդ վերջին չիթերը . որովհետեւ այսօր  
մինակ կը կատարես վարդ զաւկիդ թաղումը առանց  
ալելուքի . . . » Փութկոտ քայլերով հասայ խցիկս , որու  
անկիւններէն խուժով ցաւի կատղած իմերը . գալարուն  
օղակներով պլուեցան . . . սրտիս՝ զայն անդիթօրէն ժահ-  
րոտելով . անրջանքի գուաթիր պարպեցի մշնչեւ որ մութը  
անօսրացաւ , ու վազորդեան հիւծախտաւոր շամանդազ-  
ները հալեցան արշալոյսի փափկասուն ցոլքերուն ներ-  
քեւ :

Լուսաժպիտ արսիին՝ կարմիր կ'օսկեզօծէր վարդա-  
ծածան լեռներու ճակատը , ու լոյսէ օձեր անոնց կողե-  
րէն վար կը սոլոսկէին :

Արեւելքի սոկեհամուկ աղջիկը , կրակէ ոլոքներով  
կ'առիւնտաէր պարտասած տմզերու աիրտը , որոնք շարան  
շարան կը փախչէին դիրէնք հալածող այս աննիւթ շամ-  
րուրներէն , ուր կը խռովուէր վճիռ սարերու ետեւ  
մեռնող մութը :

Հո՞ն , ծաղկապսակ բլուրին ետեւ . հովուսւհին իր  
լայնք վարսերը առաւօտեան քնասա զեփիւոյին յանձնած ,  
զեղասոյլ սիրերզներով կ'ողջունէր երկնափթիթ ծա-  
ղի ու :

Բայց Աստուած իմ , ինչո՞ւ այն օր արեւու վար-  
դագոյն բաժակէն , լոկ գերեզմանի մութ դանդիսը կը  
հոսէր , ու վիրուսոր խժխժանքով մը կ'օրօրուէր զուարթ  
հորիզոնի փաթերուն մէջ . արդեօք ցաւու լուրե՞ր ու-

նէր պատմելիք հայրիկին , ո՞չ կը սոսկայի , արիւնաշանդ կը թուէին իր երբեմնի ոսկի շողերը . զուր էր սա պալատանքս . ցոլա՛ ցոլա՛ զթասիրտ արեւ . գէթ քու ոսկի ճաճանչները արմատանան , հէք ճամբարդի սրաբն մէջ . զէթ զուն մի լքեր զոյն :

Եւ բնդհուազ վաւթացի նորէն ծերուկի բնակագոյրը . սրուն անկիւններուն մէջ սու գն ու թափախմբ ճալլապատիկ նասանձ՝ կը խնդացին երազ կեանքի ցուրտ շրջաններուն վրայ . Ահա վերջին հրաժեշտի առաջնութեալ թիւլը թրիւսաց ու բաժանման մահալուր կոչնակիր հնչեց . ճամբարդը վամփուշտակալներով իր վահև լանջքին վրայ . Գոզգոմայի նու իրական խաչէն հաս մ'ալ ինք ձաւակերաց . երկօսայի սու թն ու ապրձանակիր կախեց մէջ . գէն , տուա մարթինը իր ուսոր . ու պանդխտութեան առաջնութեալ գուպր ձեռքին՝ քովը կանչեց իր երկու սրտունքները որժնք՝ արցունքի ծովուն մէջ կը լոզային . շատ յուզւանձ էր , հոգւոյն կենսաբոյր վարդը թօշանձեալ սրաբն զէթ վերջին մնաք բարովին ըսելու :

Գրիեց զանանք , ճամբարից կրկին ու կրկին անզամ անցագործն . մինչ՝ իր անդրանիկ որդին Աեղրակ կ'ուզեր կոկիմէն ես քաշուիլ . նոր երերուն շրմնիրէն . սու երկու բառերը սոնեցան . բա՛ն . հոգի՛ս . Եր իր զլանաս քազգը ճամբարյներով ինձմէ . զուցէ վերջինն լլլայ . եկո՛ւր սիրելիս . լիս ցուրիս վրայ զէթ վարդ մը թո՛ղ ժմիթին . Աեղրակ իր արյունոր արտասաւքի սու կացականերով օնանձ . ամէ՛ երթար հայրիկա դոչերւիք . նեառուեցան անոր բազւեկներուն մէջ , ու չէր ձգէր որ մնկնէր բայց առանց . անզամ ճամբատագիրը ու մզին զարկու ու բամենց զանոնք :

Ճամբարդի մայրը . իր չոր ու սոկրանաւթեաներուն մէջ պինդ սեղմանձ որդին՝ անոր արցունքներու սակ

առաւած ոյտերը . իր տաք շունչովը տաքցուց . ու սուրբ  
պաշտառմով մը լարեց իր մարդքասազեղուն աչքերը նշա-  
նին մէջ , և ապա աշուտ վերագարձիր» բառը արտա-  
սանելով , ինկաւ անոր զրկին մէջ . շա՛ն մի յար մայ-  
րիկ . սիրաս կը խոցուի , կ'արիւնի ու կը խորտակուի ,  
զթա՛ որդւոյդ , զթա՛ մեզուարիս» : Այսպէս խօսեցաւ  
երիտասարդը . ու հեկեկալով նստաւ նժոյզին վրայ ,  
բայց Աստուած իմ ձին ալ ապստամբած . չէր ուզեր եր-  
թալ . ո՞ն այլանդակ վրնջիւններ կը հանէր . բայց մա-  
հու այն երկրածիգ ու ոլորտապայտ համբան կ'սպասէր .  
ուսափ հնազանդեցաւ հայրիկին . որ ողորմազին հայ-  
եացք մ'ալ ձգելով իր յնտանիքի պարագաներուն վրայ  
բաժնուեցաւ . . . . Ո՞ն վերջին ահաւոր բաժանումն նայ-  
ուածքիս տամուկ սլաքները մերթ կը ծակէին անհունը  
ու կը թառէին անոր վրայ , որ կախուելու գացող Մա-  
հապարտի մը պէս մերթ կը թաղուէթ անորոշութեան  
զիրկը . ու մերթ կը ծփար օդին մէջ իր ալեկոծ դանկը ,  
հետզնեաէ կը փոքրէր . կը պղտիկնար , ու հիմու ա՛լ չէր  
երեւար , գնաց ալ հեռացաւ , օտար հորիզոններու ան-  
ծանօթ լիւններէն ալ անդին , բայց ո՞ւր . ո՞վ դժբաղդ ,  
ո՞ւր կ'երթառ այդպէս . ո՞վ կ'սպասէ քեզ հոն , ոչ ոք  
այլ սեւ զերեզման մը . . . .

---

## ՄԱՅԸ

ԳԼՈՒԽ Բ.

Հունա, աքասիաներու շուքին տակ փռուած վճիռ  
լճակին մէջ սպիտակ տղաւնի մը կը լոգնար, մարմա-  
րիոնէ շատրուանէն բիւրեղ ջուրը վեր կը ցատկէր և  
ապա սիրահարի մը գորովանքով կը խոնարհէր, կը համ-  
բուրէր այս լուսաժպիտ Զերքէզուհիի շամամներուն մեր-  
կութիւնը, և վշոր փշոր կ'իշնար ներա պատուանդա-  
նին վրայ, Փրփրուն ալիքները կը գալարուէին ու կը  
պարուրէին իր մարմար սրունքները, գինով զնիիւոր  
կը թուէր, կը համրուրէր ներա խնձոր այտերը, և ա-  
մէնքն ալ լքումի խարակներուն վրայ կը շոգիանոյին:

«Ոչ ոք կրնայ սիրել վիս, տարփանքիս ալիէանին  
վրայ սպիտակափրփուր հետքի մը մէջ, միայն անոր . . .  
նոզին կ'ալեծիի որ բաժնուած է այժմ այսպէս խօսե-  
ցաւ նէ և վարդապուակ քնարը ձեռքին սկսաւ երգել .

Եկուր, կարմիր շիղերս այսօր իւղացի,  
Դայրի սկրդ ալ սրիս մեջ կը վառի  
Պարզեցի ևս բազուկներս Նիրվանա  
Ե՛կ, ձիւմեղեմ նոզի հանզէ ծունդիս վրայ:

Ո՞հ ալ միանա՛յ սկրասուն նոզի  
Լոկ համբոյրիո տակ սիրս կը ծաղ՛ի .  
Կ'ուզեմ որ կեանիս բուրգառն այլազան  
Կուրծիս վրայ խնկէ մահուան մեւ խորան:

Ու իր սատափ աչքերը լարած անորոշ կէտերու կ'սպասէր սիրականին որ պիտի զառ . ծտռերէն տեղեւի թիւն կ'ուզէր որոնք իրենց որմաներու կոսպանքին ենթարկուած լուռ . անշարժ կր խոկային , անա այս միջացին նէ տեսու . անտառի խորքերուն մէջ համակ սէր + համակ հմայք երիտասարդ մը , հայրիկն էր ան որ արարական նժոյգի մը վրայ նստած՝ կ'ուգար ունկնդրելու ներա երգը որ այնքան յարմար էր իր սրտին . երիտասարդը վար տռու տաւիղը ու սկսաւ սրտի ելեւէջներուն խառնել անոր թրթռումները , տաւիղի ոսկի թելերը , իր մատներուն տակ , նուազուն սէրը երգեցին .

Ներկ' երկ ըսկմ ֆեզի ով կուսիկ  
Մոխիր հողիկս փրրած՝ սիրոյ սուրբ ծաղիկ .  
Կ'ուզեմ ըլլալ մարմարյոյ ահեղ զերեզման  
Ու գրիել ֆեզ ծալուց մէջ սրբազն :

Խնդրեմ ըսկ' , զզացումներդ ոսեզօծ  
Ազդուեցան արդեօս սրտս աշելոծ .  
Է՞ր դդրդուն լպոյ վարսերդ բոցավառ  
Սուկացի՞ր արդեօս ինձիոններէս դավիճանար :

Մվ քաջ եղբայր , սարերու ծնունդ , նշանածիս գէմքն ու հոգին կը կրես գու , անոր պողպատ ջիղերը քու ալ լազգիկ մէջ կր բարախին , յարգանք այն մայրերուն որոնց որովայնէն քեզ պէս կորիւններ միայն դուրս կը սողան , բայց շուտ ըսէ՛ տեսա՞ր այն հրեշտակը , տեսա՞ր ազուորս .

— Այո՛ , տեսայ քոյր , թող որ քիչ մ'ալ ես նկարագրեմ անոր քաջութիւնը , բոյց ծարաւ եմ պուտ մը ջուր կաթեցուր այրած շրմներուն մէջ , աղջիկը կը լ-ե

ցնէ ուսկի թառը հոռուն արծաթէն ու կր ներկայացնէ հայրիկին առևասայ քոյր, առևաս սիրականդ որ այս թասին նման մաղերու հետ պատկ մ'ունէր ճակաբին շուրջ, զզացի բազուկներուս մէջ իր աննկաւն հոգին, խնայեցինք զիւրար, համբուրեցինք զիւրար, բայց վատի մը զնդակիր կ'եռայ կռնակիս մէջ, ո՞հ թեւերռուդ առկ կ'ուզեմ գտնել վէրքերուս սպեղանին ազնիւ կարաս, ուսդ ի վար կախուած գանգուր խոպոպներէդ ազուռոր թել մը առոր ինձ ո՛վ սիրականիս նոյնապատակերը գեղեցիկ Զէրքէ զունի:

— ԱՌ, սիրելիիս կը պատկանին անոնք ամրող մարմինս անորն է» այսպէս պատասխանեց աղջիկիր ու քաշուելով իր բնակալայրը՝ զոցեց անոր երկաթէ եօթը դռները, և ալ չերեցաւ Հայրիկը հեծաւ իր ձին ու մտախոն սկսաւ շարունակել իր ճամբան, զիշերը հասած էր արդէն, ամպերու կնճիւներէն ցոլցուն ասագերու փոխան ցնորուս սարսուս մը կը վաղէր. խաւարը ըմբոստ ուրուականներու՝ անանուն բոյն էր, ծինիները՝ հոգմի սանձարձակ թեւերռուն ներքեւ վըզ, վըզ կը խորդային ու հան՝ զբացի հորիզոնին առկ կարօսի կրծող կրակը կրծքին, սարսափի սեւ սուրը որտին կը հեծէր հայրիկը, Անոր ծաւի աչքերը դարաւոր ստուպանքի թափանցիկ ցոլարաններն էին, ու իր արիւնաքամ լանջքին ներքեւ յուսոյ վերջին նշոյլը ալ մարած էր ու վարդենիին առկ դժբաղդութեան անդութ օձը գալարուած կը պառկէր, կարծես վերջին դատաստանի ժամը հասած էր, մռնչող շանթեր կը ջախջախէին երկինքի օդեղէն սիւները՝ ու ան՝ ջուրի փոխուած՝ փլած կառւրի մը պէս վար կ'ուգար. հակոյակերտ ժայռերը անյագ կատաղութեամբ մը կարծես հայրիկի վրան կը թափէին, հոգէառ ճիւաղներու վոհմակներ իր ետեւէն

կը վազէին, աստուածներու որովայնէն կոյժակնաթեւ մբրիկներ գուրս կը նետուէին, անոր կեանքի ոսկեհիւս շլթան փշրելու համար . . . :

Ա՞՛ մարթ լպրծուն ցեխերու մէջ լուծուած կը դողդովէր, ինքն ալ աղի կաթիլ մ'աւելցնելով ջրակոյտերու վրայ, նօֆութիւնը իր դալկահար ջիղերէն հուսկ չիթը կը քամէր, Ատանայի շուրջ անրոյն թռչնիկ մ'էր ան, որ յոգնած կես գիշերին հասաւ քաղաքը, բայց ուր երթալ Աստուած, անձանօթ են չէնքերը, օտար են գէմքերը, ոչ ոք կայ զինք ճանչցող, Ատանայի տուածին տան առջեւ պահ մը խոկալէ յետոյ, քիչ մը ամօթիսած՝ զարկաւ այդ շէնքի ամրանակ դուռը, բայց անպատասխան . . . երկրուդ անգամ վերցուց իր դողդոջ ձեռքերը, և թեթեւ հարուած մ'ալ տուաւ յանցաւորի մը հանգունատիպ.

— Ո՞վ է, ձերուկի մը խոպոտ ձայնը արձագանք :

— Հէք ճամբարդ մը, անտուն ու անտէր, զթացեք, կը մեռնիմ, ապաստանարան մը . . .


— Հոս պանդոկ չէ . . .

Հայրիկը գռան ետեւ դողդզալով.

— Ախ մահաւան ամպեր ճակախա վրայ կը կուտակուին, օգնութիւն, աղիքներս կը դալարուին, կտօր մը հաց, գէմք դրամով . . . Դուռը խօլ ճռչիւն մ'արձակելով բացուեցաւ, ու չափահաս թուրք մը գուրս գալով.

— Ի՞նչ կ'ուզես աւազակ, ի՞նչ է այդ հասակդ իվար կախուած մերկ սուրը, ու ձեռքերուդ կարմիր բիծերը, ո՞ւ կը սոսկամ արիւնէ, ո՞վ յոշուեցիր անզուիդ գաղան :

— Ահ Աստուած իմ, ամէն կողմ արհաւիրք . . .



մինչեւ ե՞րբ պիտի կրեմ տառապանքի ուեւ շղթան . ա՛ւ  
աչքերս կը մթագնին , ոտքերս կը կ'յոտին . ողոյն ձեզ  
ո՛վ մահուան գիշերագէմ սառւերներ , զարկին , վիրա-  
ւորնցին զիս , ևս ուռազակ չեմ , այլ վշտահալած անմեզ  
մը , խնդրեմ , մ'անունեք զիս արդարէս .

— Ո՞ր կրօնքին կը դաւանիս ,

— Քրիստոնէութեան , և հայ :

— Ե՞ն , ուրեմն գնա՞ , սասկէ՞ , ոյդ է քու ճակա-  
տագիք , ։ յըսին փսկեց դուռը ճամբորդի երեսին և  
ներս գնաց . հայրիկը հօն քարացաւ . իր ոտքերը չէին  
շարժեր . կը վախնառ , ու յոզնած սրունքները ալ չէին  
կրնար կրել անձրեւի ատկ ծանրացած երկծալ իրանք .  
Զեանուանայն . լքուն և տքուն սկսաւ ուղղուիլ մօտակոյ  
լոյսը . ար կը պլայտ շքեղ տան մը մէջ . նա հօն ալ  
նոսխորդ գործողութիւնները կատարեց ու զեղայէ կոյսի  
մը ձայնը թրթուաց ներսէն .

— Զա՞վ կուզես :

— Կտոր մը հաց . քոյր իմ , անօթի ճամբորդ մ'եմ  
ես . կոտղաչիմ աս դրան ետե՞ քորին վրայ ես կը պատ-  
կիմ , զանէ ձեր սպասաւարին տեղը զբէք զիս :

Պատուհանէն շերա մը մգլսած հայ նեանց աղջիկը  
բակով պատ : և պանդոկ դնաց հայրիկը վերցուց ցեխո-  
թաթախ հացը , ու քիւի մը տակ նստելով կերպու զայն .  
յետոյ քաշեց ծոցէն թրջաւ լուսանկար մը . ու անյագ  
համբոյր մը դրոշմեց անոր ճակատին . և քանի մը սիրա-  
վառ ժպիտներ պարյա մը գործեցին իր հիւծեալ այտե-  
րուն վրայ . և զոյդ մը յիշատակի՛ արտասուքներ զլոր-  
ուեցան վար , իր գեղոյն աչքերը յառած այն կենդանա-  
զրին , պահ մը զիաեց զայն անթարիթ , ու անքթիթ , ու  
մերթ կուրծքին վրայ պինդ սեզմած :

ԱՄԷկուն չեմ տարք խօսքը կ'արտասաներ , ահա . . .

միջոցին խումբ մը գիշերապահ ռատիկաններ , զայն նըշ-  
մարելով եկան մօտեցան անոր , ու հայրիկը որ դեռ կը  
պագնէր պատկերը .

— Ա՞զ ես դու որոսաց ռատիկանուղեափ ձայնը :

— ԶԵ . չիմ տար . մէկու չիմ տար սիրականիս  
լուսանկարը , առէք հազիս , ձերը թող լլայ . բայց զայն  
ինձի թողէք» :

— Ա՞զ ես , չո՞ւտ , պատասխան . . .

Երկրորդ անգամ թրթռաց սարսոս դդեցիկ ձայնը :

— Հէք ճամբորդ մը :

— Օ՛ն , ուրեմն ինկիր առջևս . այսպէս ըսաւ ռատի-  
կանապետը , ու զայն առնելով բանիս տարաւ . բայց ան  
իրեն համար պալսա էր . որովհետեւ հոն չէին հասներ  
ցուրտի . բռուքի ձիւնեղէն մարտկները , հայրիկը քաշուե-  
ցաւ մութ խորշ մը և յոգնած . երկնեալով պառկեցաւ ,  
բանտարկեալներու շղթաները զբարնգ . զըռընդ կը հե-  
ծէին , և թուրք որաշանեաներ խումբ , խումբ ժող-  
վուած կը խորհրդակցէին . . . Եւ երկայնահասակ ռատի-  
կան մը մօտենալով , խարազանի երկու ծանր հար-  
ռւածներ իջեցուց ճամբորդի գլխուն , և հէքը մասցաւ  
իր նախիի ցաւը այս ամենաահաւորին ներքեւ . բայց  
ինչ , վարժ էր այս անարգանքներուն , այն զգայուն ,  
ու մեծահամրաւ երիտասարդը , ոչ , անոր բոցավառ աշ-  
քերը փայլատակեցան , ողի ասին փշրուած ուկրները .  
և պահ մը վերակենդանացան իր թմրած թեւերը , և  
Մքիլեսեան քաջութեամբ , նաև ձղեց իր յաղթանդամ  
բազուկները ռատիկանի մէջքին , ու գետին զորկու-  
զայն , յետոյ նատաւ անոր կուրծքին վրայ . և կեսնքի  
բոլոր վրէժը անկէ առաւ , ու պաշտօնեայի մարթին ալ  
կորզելով դուրս փախաւ բանափ բաց դռնէն , ու թթե-

նիին կադուած ձին հետեւելով, սկսաւ հեռանալ մարդկային բիրտ ժխորէն, դէպի անմատչելի լեռները . հոն՝ ուր շնչաւոր էակներու ստքերը դեռ սրբազգծած չէին, եւ անոր լքուած որտին յօւսահատական մռնիւնը թաղուեցաւ բնութեան ծոցը և Այս ճակատագիրն ի՞նչ ուեւ է Աստուած .)

ԱԱրդեօք դամբանի մրուրով է գծուած :

Այս պահուն երկրագունդը իր հիմքերէն գզրդացնող ուղեւոր հողմ, իր աննիթ ձևոքերով վար առաւ երկնից ճակատը պսակող ամպերու մռայլաքօղը, և լուսավոր աստղեր, սիրաւարի հրուա ժպիսներով ողջունեցին հայրիկը, Աստուած հաշառւթեան երգներանդ գօտին անգամ մ'ալ զարկաւ մէջքին, ու բնութիւնը առաւ զայն իր ծոցին մէջ :

Հայրիկը քաշուեցաւ մամւապատ քարանձաւ մը որ չեմ դիտեր թէ, ո՞ր վայրի գաղանին որջն էր :

Ճիշտունը, որ կաթնակապոյտ կուրծքին տակ թուզնուած սպիտակ գոհաբները նետելով ծաղիկներու քւնքուշ բաժակին մէջ ա՛նդուլ կը լիզէր խղկի անշուք շեմը, և իր լուսնի լոյսէն արծաթուած ձիւն փրփաւըները վանկ մ'եթերէն, շեշտ մը զեփիւռէն, և թրթում մ'ալ պլազուլէն գողէած մելանոյշ երգ մը կը հիւսէին հայրիկի համար :

Գիշերի մած անգորրաւ թեան մէջ, լուս կը հանդշէին շահարին հարազաւ գաւուեները, գեղատոյլ թուզունները, որոնք իրենց հեշտորօր գայլայլումներով կը ճրաւասղէին հակայ մայրիներու և շոճիներու բարձունքէն, ու մինուլորաը նեղքելով, կը սաւառնէին դէպի Եղեմային աշխարհն Եւ հոն՝ թարշել մարմանդը զրկած ճամբորդը Դեղփիսի հաշիւով թմբուն քութերուն նման, երազին մէջ պատգամներ կարձակէր :

ակեանքն է ովկեան, մարդը նուռակ սիրար տուա-  
գուստ, յոյսը զայն վարող սին զեփիւռ և նպատակը  
խարակ որու վրայ կը ջախջախուի մարդկացին մա-  
կոյկը».

Ահա՝ այսպէս բոլոր գիշերը սահեցաւ, ու սոկե-  
սուս սապեաներ իրենց առաջին քայլը հաստատեցին  
այսւելքի պատնէշին վրայ, և երկնից արքան՝ բաղմած  
վճիռ հորդոնի առմաղուն աթոռին վրայ դթուա ակնարկ-  
ներով կը դիտէր հայրիկը՝ որ երբ արթնցաւ իր խոռ-  
ված քունէն, հայրենիքի սրբառեղիներուն փոխան տե-  
սու գուլայ-գուլայ սամպացող ծուխի գորչ սիւներ,  
որոնց առկն էր կարծես դժոխքի կարմիր խորանը՝ բան-  
տին մէջ յլացւած, երեկի սեւ ծրագիրն էր, որ այսօր  
կը կատարուէր, Ատանան էր ան, որ կ'այրէր, կը մոխ-  
րանար հրազանգերու մէջ, ճամբորդի սարսափած աչ-  
քերը պահ մը հոն գամուեցան, իր ակնարկներու թմբած  
թոփշքները մրշտ հոն կուզզուէին, ու առկաւ բազմա-  
պատկուած կարձագանգէր թնդանօթի բութիւնը, զէն-  
քերու շկահիւնը, հոգեվարքի հոնդիւնը, ու ցուռս հո-  
գիներու օգնութիւն . . . օգնութիւն . . . աղաղակ-  
ները :

Այրող չէնքերու օձադալար մուխը կ'առնէր. կը  
տանէր հրաբով հոգիներու հեզեզը ու բցեզէն ովկեանը  
քայքայիչ թաւ ալմունքներով կը տարածուէր ամէն  
կողմ, իւրաքանչիւր չէնք երկնացին ասաղի մը պէս  
պահ մը կը վասէր, կը փայլէր և առա մո-  
խիր վերանէնեւու կմախօք մորկութիւնը կը ցցուէր հեզ-  
ձուցիչ մթնոլորտին մէջ: Ինչ ճգնաժամային վայրկեան,  
ինչ սարսափելի բազէ, թշուառական հայրիկը կը տան-  
չուէր իր ապագայ ցաւերով, այլեւս ամէն ինչ պարդ  
էր անոր, մահուան սպիտակաթիւ հրեշտակներու փա-  
ղանգներ, ամզէ սանդուխներէն վար կ'իցնէին, ուստի

հայրիկը արտասուաթորմ աչքերով սկսաւ դրել սիրել-  
ոյն սա հրաժեշտի նամակը :

Հազի՞ս .

Սրախ խամբած շափրակներուն վրայ արիւնիս  
կարմիր շիմը տառեր կերտեց , հազիվարքի հռնդիւնը  
խօսքեր հիւսեց , ու ես . թափ տուի դողդոջ մատնե-  
րուս գէթ վերջին սիրահամբոյր մը շարադրելու համար ,  
մնաս բարեաւ : Յոյսերս , յոյզերուս մէջ կը մարին . ուր-  
տիս խորը՝ երկաթէ անգութ ձեռք մը անոր վտիտ  
թերթերը կը փետաէ , որոնց վրայ , քու գեղագոյն պատ-  
կերդ գծագրած էի . . . .

Ամէն կողմէ կրակ . . . ամէն կողմէ արհաւիրք . . . մնաս  
բարեաւ . . . ուղեւորութիւնս անհունն է , գէպի անդրաշ-  
խարն : Այս նժդեհն ժայռը պիտի պատմէ յիշատակներս  
անցորդներուն . . . . ո՞հ , յաւէտ պիտի բաժնուիմ շըրթ-  
ներս հրատապ , սիրսս արիւն : Արեգ յօյսերուս բազինը  
խորտակուած է , ներէ ինձ , աւանդ կը թողում քեզ իմ  
սիրելի զաւակները . . . մնաս բարեաւ . . . .

Քոյդ

ՆՇԱՆ ՔԵԼԱՐԹԻՆԵԱՆ

Հիւծիչ նեւքեր , ճամբորդի երերուն շրթներուն մէջ  
կը բեկրեհէին , ցուրտ գերեզման մ'էր սիրաը իր վաեմ  
լանջքին տակ բացուած , ուր յիշատակի մօխիր կացծը  
կը միսար : Իր հողւոյն վերջին ծուփերը արդեօք մահ-  
ուան մռայլ բազուկներուն մէջ . ի՞նչեր կ'երազէին . ո՞վ  
էր , իր վշտահար նայուածքին առջև արձանացած ան-  
նիւթ պատկերը , որ իր աչքերէն արցունքի այրած շի-  
թեր կը խլէր , միթէ անբազդ մայրն էր . կամ թէ սի-  
րասուն զաւակները եթէ ոչ իր տարագիր ամուսինը .  
այո՞ , ամէնքն ալ կտրգաւ կուգալին ու կը շարուէին  
իր աչքերուն առջև , բայց տանտազոս մ'էր ինք . նա

իր երեւակայութեամբ կ'երթար հայրենիք . կու զէր ապրիլ . այրիլ վայրիկ մը և ապա զայդ մարտասուքով միաւ յաւիտեան: Ահա այս պահուն նա նշմարեց երեք կարմիր դահիճներ, որոնք իրենց մերկ սուրերը շողացնելով վայրի յովազներու պէս կը փութային բոցերու մէջէն այս մենաւորիկ վարդն ալ փետակը, բանին անվախ հայրիկը, վեհանձն առիւծի մը նման, ճակաաարաց նետուեցաւ անձաւէն դուրս ու մօսինին փարած առնական քաջութեամբ նստաւ քարանձաւին շուրջ, լոկ ժայռ մ'եղաւ իր անյազթ ասպարը, բայց ու ուրուականներու առջև լոիկ կը դողդոջէր, իր կեանքը չէր որ, կը հոգար այլ զաւակները՝ լնուանիքը:

Հայրիկը նախ զարմացաւ տեսնելով այն արիւնարբու գաղանները, որովհետեւ անոնք իր երբեմնի չէջէն մտերիմներէն էին, որոնք այսպէս կը չ'զ'քորթէին .

— Մի երկնչիր . սիրելի բարեկամ, քու երախտիքարդ քեզ պիտի փրկեն, հրեղէն բոցերու մէջէն մնզ հետ ապահով պիտի անցնիս, ձգէ սա անիծեալ գործիքը մննք մնր պատռոյն վրայ կ'երդնունք թէ պիտի պաշտպաննենք զքեզ մինչև մեր կեանքի վերջը: Հայրիկը կատարեալ վոտահութեամբ վար առաւ մարթինը, բայց ափա՛ս, երբ մօտեցան այն վատերը իրենց այնէլիներով, երկու տեղէն վիրաւորեցին զայն անդթօրէն, յուսախար արծիւը՝ դետին զարկաւ իր ջախչախուած ծունկերը . ծնրադրեց ամայի ձորին մէջ ու ամրօրէն բռնած մօսինը՝ գաւաճաններուն ուղղեց, բայց աւա՛զ . . . վիրաւորթեւերը նշանառութեան չէին ծառայեր այլեւս, թշնամիները լեղապատառ խոյս տուին :

Երկաթէ շղթաններով կաշկանդուած առիւծ մ'էր ան, կուզէր հեռանալ այդ դժոխքի նոցէն, ուստի կարմիր բազուկները ձգեց ձիւ վզին, ու հեծաւ անոր վը-

բայ, սրտի անեղ փոթորիկներ դուրս տալով, կոտրած թեւերը վերցուց խարազանի հարուած մը տուաւ նժոյգին զայն Սսի ճամբան ուղղելով. վէրքերէն կաթիլ կաթիլ ծորող արիւնը կարմիր հետազիծ մը թողուց իր ետին: Կ'երթար, կը փախչէր ան. ստար հորիզոններու մէջ, լացի երկար ոլորտ մը ձգելով: Նա ձիւն բաշերուն փարած այսպէս կը խօսէր. «Թռի՛ր, փախի՛ր, արագցո՛ւր ոստումներդ, ո՛վ բարձրագլուխ երիվար, զալարէ անընդհատ ճկուն որունքն երդ. որոնք արիւնովս պիտի լուամ, նաև չըթներէդ ձիւն փրփուր մը դիր սա տոշորուած լեզուիս, ո՞հ հրդեհ կայ սրտիս մէջ:»

Անծիր անջրագետին մէջ մեր երկու միաձոյլ հոգիները, թող ծակեն եթերը . . . տա՛ր զիս, տա՛ր, թաղէ՛, սիրուկանիս ոտքերուն առջեն, հոգ չէ, թող սիրատ կապարներու բոյնն ըլլայ, չանթերու հանգրուանը, թո՞ղ ժահրոտ որդեն մարմինս բայց կուզեմ որ մարդկային անզուի ձեռքը չպղծէ մանուկ հոգւոյս սպիտակութիւնը, ուրեմն, թռի՛ր, փախի՛ր, արագցուր ոստումներդ արագաթռի՛չ երիվար:

Բայց ճամբան ալ կորանցուցած էր. շուարեցաւ, մերթ նժոյգէն վար կ'իյնար, ժայռերը վարդազայն կը ներկէր, փշրուած ու անշարժ օդնութիւն կը խնդրէր օտար լեռներէն, կը հառաչէր. կ'ուլա՛ր, վայրենութեանց ողորմելի զոհն էր ան: Կը փախչէր հաւազեալ ու պարասասած, ո՞հ չէր համներ Սսի ճամբան. հետզհեաէ կ'երկննար, կը շասնար: Ան խօսյս կ'ուտար զինք հալածող մարդոց պիղծ վոհմակներէն, սակայն ի զուր կը մտակէր իր քաջ երիվարը որովհետեւ անկարելի էր Օսմանիյէի (\*) ժեռուտ ձորերուն մէջ, քառասմբակ ձի սլացնել. այն անիծեալ վայրերէն ոգաչու արծիւներն

(\*) Առանձայի մօս թբքաբնակ դիւղ մէւ:

իսկ կը սոսկային անցնելու : Հայրիկը տիտուր երեւակայտւթեան ալեկոծ ոլորտին մէջ մերթ ընդ մերթ ահաւոր վայնասուններ կարձակէր , որովհետեւ սեւ , սեւ պատկերներ իր աղիքները կ'ոլորէին . իր թոշնիկներու յուշքերը զինք կը խաչէին , ու կը գոչէր .

«Ահ , խեղճուկ որբեր , անհայր հրեշտակներ , ալ չի պիտի կրնամ Զեր այտերէն համբոցներ քաղել» : Բայց ինչ դժիսեմ բաղդ , ահա խուժան մ'ալ կը յառաջանայ իրեն , ալ ճար չկայ , ոչ փափչելու և ոչ ալ դիմադրելու .

Մահուան մելամաղձոտ կոչնակը հնչած էր , և արգէն կապարուած ձին , ալ չէր լսեր ասպետին երգը .

«Կանգ մի՛ առնէր , սրաթոփչ երիվար .

Նպատակս ակարութիւն չի ճանչնար» :

Նա ի զուր ձեռքերուն ոյժ կուտար հուասարակը՝ ուելու համար Մարթինը , զինք յոշատելու համար գաղաններ խուժեցին վրան ու ճարահատ հայրիկը դեղին ասաւուածներու կոչ ըրաւ , խուժանը կախարդուած ուլիներու շլացումէն խոստացաւ զայն Սիս փոխադրել : Եւ ահա ոյս միջոցին , ճամբորդին սուր ու Դիսնեսիուահան ականջին արձագանգեց ձիու մր արօփիւնը , իր արեան հետքերէն եկաւ հասաւ հրէշ մը , որու անախորժ գէմքն ու կրակու աչքերը մահ կ'սպառնային , և իր շնակոն շրթներէն լուսանքի հեղեղներ կը անզային ...

Անզէն հայրիկը կը պաշտամէր , կ'ուլար , անոնց ձիերուն սմբակները կը համբուրէր , ու արցունքով կ'օծէր զանոնք , կիանք կը խնդրէր : Իր զլխուն վրայ սպառնացող սուրերը ձեռքերունը կը բանէր , կտոր . կը-տոր մարելով իր վախտ մատները ... «Աստուծոյ սիրոյն , եօթը տեղէ կապարուած եմ , ինայեցէք զիս այսպէս կրգոչէր հայրիկը :

— Առէ՛ , սրիկայ , լռէ՛ , ու ծգէ որ խմեմ արիւնդ .  
մենք պիտի չնջնենք քու . անունը աշխարհէն , ո՞հ .  
ձեր զղեակներն ու ազգիկները մենք . մենք մրայն  
պիտի վայելենք ... ահա 99 հայ զլուխներ փրցուց այս  
սուրս և կուզիմ որ 100ի բարձրանայ : Օն , ծնրադրէ՛  
ոտքերուս առջեւ , համբուրէ սուրիս ծայրը ... ես այն  
առեն պիտի փրկեմ քեզ ...

Այսպէս խօսեցաւ իսու ժանավարը :  
Եւ ահա անվախ հայրէկի պատասխանը :

«Ողորմեցի զո՞ն մ'ես դու ո՞վ ընկեր ,  
Տհմարութեան հուրովի ես բուկուեր .  
Անգոսներու նեխած կրիմն դու զերի  
Ուր նախանձի ժաման իմը կը բնալիի :

Ե՞՞՞ . այ հերիս կուրծին տակ խուլ խօրարար ,  
Երազ ես դու . վանի կայծը սիրավառ ,  
Իզուր կեղծես վեհութիւն մը սրբացեալ ,  
Դու աղտոս զո՞ն մ'ես . նմանիդ ոխալիք :

Բայց զիւցիր , քէ ես վարժ եմ , միշտ կոռոի  
Երկ կեանիսիս պուր շղրան ալ փշրուի ,  
Ըմբուս պիտի զոշեմ , ակեղծաւոր մըն ես դու»  
Հոգ չէ քէ զիս յոշտես զազան արիւնարու :

Մենք եղնիկի եղբայր ենք ոն սրբածին  
Մեր մայրենը մեզ լերանց վրայ բխաւցին ,  
Գաղափարի հարազա զաւակներ  
Զենք նպատակիր մենք նեզ , զուր են յուրձներ :

Բայց լու ով խղճալի օձ մարդկային  
Ի զուր այդ սեւ օդակներդ զարաւուին,  
Զուր պլրուիս լո՛ մեր անուան ստուերին .  
Մեր մահացեալ հոգիներն իսկ կը մարտին :

Ահա այս միջոցին, երիու հրեղէն կատարներ եկան  
մխուեցան հայրիկի քնչքուշ կուրծքին, ու ան զիբաւոր  
գետին փառւեցաւ սուր կեղերդ մ'արձակելով . «Ե՞ն,  
անիծ . . . եալ ճառ . . . կատաղիր . բաժ . . . նեց զիս քենէ,  
առառու . . . շիկ . մ. յ. . . բիկ, ահա, կեր . . . թամ . հոգիս .  
ծառ . . . բաւ, մարդիկ, ան . . . զութ . . . են, ան . . .  
զութ . . . ։ Ու պաղ համբոցը մը զբոշմեց ձիու ճակախն  
որ մինչեւ իր վերջին կաթիլը պաշտպանած էր զինք.  
«Արեւի երիվա՞րս . ալ կորսնցուցիր քու տէրը, ա՛խ,  
ինչո՞վ փոխարինեմ այն ազնուութիւնները, որ դուն առ  
ուատօրէն քամեցիր հոգւոյս մէջ ու դաժան գնդակնե-  
րու կուրծք տուիր . . . ։

Այսպէս ըստ հայրիկը և ուժաթափ ինկաւ ձիու  
սուբերուն առջեւ, և պահ մը ևաքն ալ . քաջ երիվարը  
չնշանեղձ զուրս ձգեց իր լեզուն, լիզեց ու համբուրեց  
տիրոջ ձեռքերը, անոր խամրած մարմնոյն հոգի . կայծ  
ներշնչելու համար, և ապա ինքն ալ ինկաւ անոր մօտ,  
երկու սիրազեղ հոգիները զզուեցին զիրար, ձին իր  
երկնեղ գլուխը դրաւ տիրոջ ծունկերուն վրայ և աւան-  
դեց իր հոգին . հայրիկը իր ահաւոր կորուսան ալ լա-  
ցաւ, և արցունքին հաւ սկ շիթը քամեց անոր մարմնոյն  
վրայ և յետոյ արիւնառաւչաւ զագաններուն ձեռքով  
յանձնուեցաւ իր վաելմ մարմինը, ձինունի ահեղամռունչ  
կոհակներուն, այս քստմնեցուցիչ բոպէին, արեւու ադ-  
րաշէկ ճառագայթները մրոտեցան, ամպերը որոտացին,  
ու սրասահ գետակը առզոք գոռումով մը ցուրտ թեւե-

բան մէջ գրկեց այն կիսաշունչ նահատակը, կարծես  
մարդոց զէնքերու, և սուրերու բացած վէրքերը քիչ  
էին, ժահրոտ օձերն ու խարակները կը լրացնէին անոնց  
պակասը, իր սրբատաց մարմինը պատռաելով։ «ԱՇ  
Ասառուծ իմ, խորտակէ կեանքս, թող աչքերս չ'տես  
նեն այս սահմակելի խժդուժութիւնը . . .»

Այս տրտունջախառն հառաջը, անգամ մ'ալ  
ուռեցուց գետակի լայնատարած կարծքը, բայց  
անգութ ձինունը, կատղած առիւծի մը պէս որոր ճան  
կերուն մէջ և փրփուրները չըմունքին, մերթ բարձրա-  
րերձ զա՞ավէժներէն վար կը նետէր զայն ու մերթ  
վայրի ստումով մէ կ'առնէր, կը տանէր Միջերկրա-  
կան, ուր՝ կարմիր գետեր առասորէն կը խուժէին այն  
օր . . . Ետ ետ ն ահանջող ծփանքները միահմառուռ կը  
բացադանչէին, ահնողոք եռ դու, անողոք»։ ու անծիր  
ծովը արծաթ ծուփերով կը պսակէր անբողդի աժդոյն  
ու ողամնի ճակատը։ Հայրիկը կ'ուլար, կը հառաջէր,  
կոհակներու հետ կը մաքառէր իր հոգեվորքին մէջ վե-  
ջին ճիգն էր որ կը կատարէր, բայց կոխոր անհատ առար-  
է, պատառատուն ալիքները ոտքերուն առկ կ'անօս-  
րանային, ու գետակի խրաքանչիք մէկ ցուցումը կ'առ-  
նէր, կը տամէր զայն դէսի Ավկէսն, հնե մթամած ու  
այլանդակ դարաւանդները կ'ընդդրկեն զինք, ծովու  
փոխերուն մէջ ուինչ կայ փարելու, այլ փլող հեղուկ  
ջուրը, ուստի յուսահատ փակեց իր աչքերը, խաչակըն-  
քեց ճակատը, բացաւ թեւերը, և մարմինն կէս մը  
փրթած զլուխոր գամեց ուսին վրայ, ու թողուց ու ա-  
լիքները առնին զինք . . . Կիսախուար նայուածքը  
սփինքս նոճիներէն բան մը կը խնդրէին կարծես, որի-  
ք'ք, բերէք զաւակներս, կ'ուզեմ անգամ մ'ալ աես-  
նել զանօնք . . .» բայց աւադ իր դալկահար բազուկնե-

ուն մէջ պաղ ջուրն էր որ կը գրկէր , սրերէքն բառը արտասանելով աւանդեց իր հոգին , հրեշտակային խորհրդաւոր մահով մը , օգնութեան համար կարկառած թեւերը ջուրին վրայ առկախ ձգելով . . . .

Լա՞ց , լաց ո՞վ զառամեռով մայրն անոր , կորսնցուցիր թռչնիկդ , նա Աստանայի առաջին զոհը եղաւ , իր չոր գանկը , ասաղածածան յորձանքներու խաղալիքն է . մեռաւ որդիդ , որ վայրկեան մ'առաջ փրփրատէչ ալիքներու հետ կը մաքառէր , ի զուր պրապտելով անոնց մէջ թռւնաւոր օձ մը պլուելու , հա՛ն ծովու կուրծքին վրայ , դեռ կը տառանի անչունչ դիմակը , ու լիսկած շրմները անյագօրէն կը խմեն ազի ջուրը , ալ փակուած են իր եղնիկի աչքերը օրոնք ոյնքան գեղեցիկ կը փայլէին մահուան բոցերու մէջէն , թռաւ-իր սուրբ հոգին , լուսաժպիտ եթերի մէջ հեծկլանքի վիրաւոր հանդիւն մը ձգելով , իր տժգոյն ճակտին ետեւ ալ կեանքի կայծը մարեցաւ : Ա՛ն զժրապդ էակ , միթէ արիւնէ մելան , սուրէ զրիչ զործածեց անզութ Աստուած , զծագրելու համար քու ոււ ճակատագիրը , միթէ հառա՞չ մ'էր , վերջին մեաք բարովդ , որ ցարդ ամբողջ էութիւնս կալեկոծէ , ու կը սարսոէ , միթէ կայծերէին հայեցածէ , ու կը սարսոէ , միթէ կայծերէին հայեցածէ , օգնութիւնս , բառերդ որ հիմա կուրծքի տակ բեկրեկեցան , այդ հոգետու շրմներու դ ելեւէջները հայեցաքիս մէջ հետք մ'ունին , անշնֆիլի պատկեր մը աչքերուս առջեւ : Ա՛ն , վերջալուսային ծաղիկներ թող պատկերն այդ լայնատարած շիրիմդ , որ Աստուածները փորեցին . . . .

Խնդրե՛մ , ըսէ՛ ո՞վ անմեզ նահատակ , է՞ր այդքան խորը նետեցին քեզ , երկրի եօթը խաւերէն ալ անդին , և ինչո՞ւ ովկէան բարգեցին վրադ . միթէ դո՞ւ էիր աշխարհի ամենաանբազդը : Ննջէ դու այժմ քաջասիրտ կորիւն , հանգստաթիւն խոնջած սակորներուդ , և յարդանք սրբազան յիշատակիդ :

## ԳՈՅՃԸ

Գ. Ե. Ա. Խ. Խ. Գ.

Աշնանային վագանաս դալուկը հազած կ'երազէին  
գերեզմաններու լռանկոտ նոճիները . որոնց գագաթէն  
ցուի առաջին աերեւները թափած էին արդէն . յիրմի  
փլած պատերուն մէջ հակուն յուշարձանները կ'աղօթէին .  
ու արծաթազօծ վտակը ժուռ, ժուռ կը թաւալէր ու  
կ'իյնար ժայռերու ծերպերէն վար ինչպէս զնդականար  
կռունկ մը օղին մէջէն, հիւանդ լուսնկան հեռակոյ լձա-  
կին մէջ ալ չեր նկարուեր :

Հոն, մէկը կար . մենաւոր ծառին տակ մայր եղնիկ  
մը իր անեղ ցաւը կ'ուլար, զաւակներու հոյերու փո-  
խան, հոգեցունց վիշաբերը կը մռնչէր ժիայնութեան մէ-  
ջէն անոր սիրան էր բաւրլառ, վիշտը կրակ . և հառաջ  
խռւնկ . . . .

Իր յոյսերու մարմար դղեաները գերեզմաններու  
փոխուած, կը կլլէին կայծերով լեցուն հողին : Նշանի  
մայրն էր ան . — ըսէ՛ թափիծի մտերիմ, ուր են դա-  
լարիքի խռատումները, ինչո՞ւ սրտեզ մէջ սիրավառ չու-  
շան մը չփթթաւ, ինչո՞ւ բոսոր բյաներդ այժմ խռւարի  
մէկ հիւլէն են, ո՞հ ո՞ւր է սրդիդ . էր չվերապարձաւ :

Անբազդ կ'ին, մահու պաղ չունչն է որ կը աար-  
ալնուի իր հոգւոյն մէջ, ինչպէս փլատակներու այլած  
մոխիրը քնքուշ ծաղկանց վրայ, որովհետեւ օբեր ան-

ցան, շարաթիւներ զլորուեցան, ամիսներ անհունութեան ալքը մխրճուեցան. բայց գեռ չէր իջած իր որդին. Մայրական սիրու, ո՞հ զգացումի մորմիւացումն ու մաքուր սիրոյ ծորանն է ան:

Մերունիի մթաղնած աչքերուն մէջ, երկու կարմիր կոթիլները տակաւ կը խոշորնային, ու րիլ րիլ չոգիացող ամպէ վարագոյրին վրայ իր բոլոր սարսափելի մերկութեամբը. կը զծաղրուէր սեւ ապագայ մը, նէ կը դողար, կը սարսուար, կարծես երկինքը իր վրայ պիտի փլէր ու ստքերուն առջեւ խոր անդօւնդներ պիտի բացւէին . . . .

Հո՞ն, հակայ ժայռի մը վրայ, չարագուշակ բու մը վիշտոյի մը հանգոյն իր հրաշունչ երախները բացած, տիտուր յանկերդ մը կը կրկնէր «վո՞ւ, վո՞ւ, վո՞ւ» մերլումազձոս թռչնիկի վիրաւոր կուրծքէն վրթած չեշտերը. մահուան արձագանգերն Իին, նա իր տզեղ ճիրաններուն վրայ խորհրդաւոր կերպով յենած անդամ մ'ալ կրկնեց իր համակ սարսուռ ալելուն. աւելի ցաւոս, աւելի ուժզին, ավու, վո՞ւ, վո՞ւ . . . յիշայ թափահարելով իր սեւ ու լայն թեւերը. դնաց թաղուեցաւ օդի մռայլ խաւերուն մէջ: Մասերու ետին դոպրդացող ցիրացան գերիւներու խմխժանքը եկաւ բնդհատեց ԱՄԵՂԱՅ Տէրը»: Սեղրակ, իր ձեռքերուն մէջ, թուղթի կտոր մը բանած, սիրային դեղնած նամակի մը պէս, դուրդուրալով կը բերէր զայն պառաւին. հեռագիր մ'էր անուր հայրիկի արձաթահունչ բառերն ու հոգեշունչ հեւքը գտնուիլ կը թուէին, բայց աւաղ, քանի մը բառերու առջեւ երեք սեւ կէտերս . . . շարուած էին. ծեր կնկան տիերուն մէջ թօշ վարդի մը թերթերուն պէս փշեցաւ, մխրացաւ թուղթը, բայց յոյսը գեռ անշէջ կ'առկայծէր իր վեհաշուք ճակախն եահւ: Ես նորէն մօտեցայ.

վշտահաւ, պառաւուին ու միասին գացինք անոր տունը որ  
միայնութեան մէջ խրոխտ նստած կը համբէր ժամանու-  
իի անդարէ չըլանները, դժոխային ուուզը խռնձարու-  
յած է այն օր՝ այն չէնքը . . . .

Մինչ արփին, հօրիզոնի հրաձոյլ գենիթէն վար կը  
սողար, չարաշուք իդդիմաբերը նորէն երեւեցաւ ծերու-  
կի սգացող վաղացին մէջ, բայց անոր չարմումները  
շատ դանդաղ ու դիմագիծն ուշ որամաշուք անձեռւ-  
թիւնով մը համակուած էր, նու ևկաւ, մօտեցաւ ծեր  
կնկան ու անխօս զրաւ նամակ մը գրասեղանին վրայ :  
և յետայ զնտաններէն վախած չղթայազերծ յանցաւորի  
մը պէս զուրս վաղեց :

Զառամեւալը դարձուց իր թաց տչքերը նամակին  
որու չրջագիծը սեւ քառակուսիով մը եզերուած էր,  
հէք կնկան կնճռոտ ճակտար մրոտեցաւ, կտփկափուն  
շրթները իրարու վակած ալ չէին խօսեր, նէ ուզեց  
բանալ զայն ու լաւ մ'ստուգել իրսղութիւնը, թերեւս  
զինք կը խարէին, բայց ափսոս, ձեռքերը կուծքին վը-  
րայ սարսափի գամերով խաչուած ալ չէին չարժեր, ա-  
նոր պարունակութիւնը արդէն գրուած էր, սրահարանի  
սեւ գիծերուն վրայ, նէ ճգնաժամային թափով մը բա-  
ցաւ զայն . ո՞հ բառերը արփւնով գրուած էին և խորո-  
գիրն էր «Եղեանին զոհը» որու կը յաջորդէին սա երկու  
բառերը պղարկին որդիգ . . . և այլ ոչինչ :

«Ո՞հ կործանուեցայ . . . , թող քու տեղդ ես՝ ես  
մնանէի, քու սրախ վոխան իմ վիրաւոր կուրծքը պատ-  
ռէին . . . ու զլուխը ձեռքերու մէջ անիծեց կեանքը,  
Աստուածը ու սուտ երազները և ապա մարած ինկաւ  
շնչահեղձ :

Ենտամիքի լուախօս քնարը, այսօր արփւն լոցաւ,

հայրիկի մահերդովն համակուած . անոր ցաւով այս  
բած , անոր յիշատակովը բռնկած :

Եկեղեցւոյ զանգակները սկսան դօղանչել լնդհատ ,  
լնդհատ , տխուր յուղում մը սարքելով Ֆէնէսէի բնա-  
կիցներու վրայ : Նահատակի պարագաները հաւաքուած  
Գալայճնեանի<sup>(\*)</sup> տունը , սրտի ահեղ կայծերով կը փէքն  
անոր պատերը ամէն ոք կրվաանի ողբերգներ կը հիւ-  
սէր նշանի արփիափայլ ճակտին ու որր զաւակները  
գլխահակ արտասուելով , ման ունայն անկիւններու  
մէջ իրենց հայրի կը փնտռէին , բայց ի զո՞ւր . անոր  
կհանքի փշրաւած շղթան միջերկրականի ամայի ա-  
փունքը կը հսկէ անպատանք :

Այլի կինը , իր չնայխարհիկ ամուսինը կը կանչէր ,  
ամրադդ գլխէ մը փետառուած փունջ մը արտասուազօծ  
վարս ձօնելու համար . բայց աւա՛զ . . . . — այլ ո՞հ  
կ'ուզեմ խմել մեղրէ հոգիդ , ի՞նչ է սիրտս առանց քեզ  
եթէ ոչ ցուրտ գերեզման մը , ուր անցեալի վարդանոյչ  
ժպիտները վառած ու մոխրացած են : Դարձիր ո՞վ անց-  
եալ , սրտիս ցաւեղէն դռներն այսօր բացի ես քու առ-  
ջեւ՝ ներս խուժէ՝ ներս՝ հրայրք կայ դողդոջ էութեանս  
մէջ . . . . Յաւի անգութ իժեր եկան պառկեցան իր  
յոյսներու ոսկի օրբանին մէջ : Եւ ահա այսպէս մեռաւ  
հայրիկը : Թափուր ձգելով իր բոյնը , այլեւ , ամենու  
յոյսը Սեդրակի վրայ կը կեդրոնանայ , որ հիմա դատ  
ունի Աստուծոյ հետ . — Երկնից ճակատը պսակող ար-  
ծաթ լուսնկան , կաթ շափրակներով կը վառի , հոն ամ-  
պոց խորշումներուն մէջ , բոյլ բոյլ աստղեր կ'առկայ-  
ծեն ու մանկական բերկրանքով մը կ'օրօրի երփներանգ  
եթերը , ուր ցնորսական դրախտներ ունիմ . . . բայց

[\*] Նահատակի աներն է , Մ. Յակոբ աղա Գալայճեան

արդեօք ինչու իր դալկահար ճակտին վրայ տարաժամ  
կնճիռներ քանդակեցիր, և այսօր երկաթէ գրիչով իրը  
յաւելուած որբ բառը կը գրես ո՞վ Աստուած, միթէ  
երկնից մարգրիաներուն փոխան սառ կայլակնե՞ր լարե-  
ցիր այտերուս վրայ, ո՞վ նախախնամութիւն : Մ' պայ-  
ծառ աստղեր հոգւոյ ու եղեմի սուրբ ճրագներ Զեզ  
սրբազնեալ տմոյն շամանթաղ մը կ'ուզեմ ըլլալ, ո՞չ  
սիրահարն եմ Զեր Նեկտարին, հոս, մշուշներու մէջ  
ծնրադիր մեզաւորս ալ ընդունեցէք Զեր դրացնութեան,  
որովհետեւ դժնդակ է կեանքը մարդկանց, արիւնոտ է  
հացն անոնց, նախանցալիր են սիրտերն անոնց» : Ահա  
այսպէս Սեղբակ յոխորա քայլերով վշտի քայքայիչ  
ծփանքներու հետ կը մաքառէր. կարծես անոնք կեղծ  
էին ու հայրիկը դեռ պիտի զար, բայց ափսո՞ս. անոնք  
հուժկու ոլորտներով լայն լայն դիրքեր զրաւեցին իր  
սրտին մէջ, ու վրէժի հուրը փութով խանձեց անոր սի-  
րասուն ծալքերը : Աստուածամարտ սուրբը իր հօրմէ  
ժառանգուծ պզտիկ չփթէն ուսին՝ գիշերուան մէջ մի-  
նակ թողլով մայրիկը իր դեռատի քրոջ հետ, լայն  
կուրծքը դուրս ցցած, հայրենասիրական երզը շրթուն-  
քին սովորական յազմանդամ քայլերով տունէն դուրս  
կ'ելնէր ու կ'երթար հեռո՛ւ, հեռո՛ւ վայրեր, միշտ կը  
կրկնուէր այս գործը գրեթէ ամէն գիշեր, ո՞ւր կ'եր-  
թար արդեօք Սեղբակ այդ անծանօթ էր ամենուն . լոկ  
ես գիտէի, ամբողջ վիշտերն ու իզձերը ինծի կ'ըսէր.  
սիրտը միայն ինծի կը բանար, նա միշտ կ'երթար հե-  
ռո՛ւ քաղաքէն, հեռո՛ւ մարդկային ժխորէն դէսի Աս-  
տի լեռը . (\*) ուր կը յաճախէր լուսազարդ երկնքի տակ,  
զինավարժութեան սկսնակութիւնը վանելու փափաքով

ու այսպէս կ'ըսէր . «մայրի՛կ , հրաման տուր ինձ որ երթամ հալալ վաստակ շահիմ , ախ հալալ , հալալ վրէժ լուծեմ» , այս երկու բառերն ալ մտքէն արտասանելով «ա՛ռ , կապէ՛ աս սուրբ մէջքերս ամբապինդ կապանքներով , ու համբուրէ վարդ այտերս . որոնք ծարաւ են Մայրական , մանաւանդ հայրական խանդակաթ համբոյքներու , տուր ինձ էական խրաններդ արիասիրտ մայրի կ , բայց ինչո՞ւ աչքերէդ արցունքի վտակ մը կը հոսի , ինչո՞ւ կը վշտագնիս . կը հիւծիս ու կ'ուլաս մեւլամաղձիկ մայր , Է՞ր կը վախնաս այս գերեզմաններէն՝ որոնք այնքան մօտիկ կր բացուին ոտքերուդ առջեւ , միթէ տակաւին անցեալ օր չ'հիւրնկալեցի՞ր անոնց պատուիրակը՝ մահը . է՛ , հերիք , ոլ հերիք կեանքի բաժակէն լեղի մոլեխենզը ծծես . մի՛ լար մայրի՛կ , կ'ուզեմ վրէժինդրութեան կայծակներով հիւսուած պսակը դնել այն վատերու ճակաբին՝ ըրոնք՝ ա՛խ սպաննեցին . . . մեռցուցին հայրիկս երր այս ժանգոտ սուրս շողայ թշնամու գլխուն վրայ , լուա՛ զայն արիւնովս , պատանքէ ու թաղէ՛ սրտիս մէջ , և այն ատեն յաւէտ պիտի ասպրի պաւակդ , անոռւշիկ մայրի՛կ . . .



## ՍԵՒ ՀԱՐՍԱՆԻՔԸ

ԳԼՈՒԽ Գ.

Իրիկուն է . . .

Հեռուն՝ ստւեր մը կր տատանի, կը շարժի, կ'երերայ ու կանյայտանայ սփինքս ապառաժներու մէջ. երէկի դառն յուշքերով փրփրուն հովը՝ վայրի գայլի մը հանգոյն կը մանչէ, կ'ոռնայ, կր գալարուի անոր սրտին մէջ ու կ'ուռի ներա ալեկոծ կուրծքը: Նէ լուռ ու անքթիթ կր դիտէ լուսինը ու կ'այլայլի, կը վախնայ անոր հայելին մէջ նկարուած իր մեռելային կերպարանքէն և դողահար գետին կը փոռուի: Ա.ս հրեշտակուհին տծխագոյն մազերով սքօղուած ոյտերէն մերթթախիծի սեւ ճառագայթ մը դուրս կը ցատկէր և մերթ հոգեցունց խռովիք մը կը կաթի երակներուն մէջ ու բան մը կ'ալեծֆի իր սրտին խորը. իր թարթիչներէն կախուած զոյգ մը սնդուս կոյլակներ պահ մը կը վառին հիւծեալ կանթեղներու նման, և ապա կը զոլորշիանան վեր ու կր մեռնին ջինջ եթերին մէջ:

Նէ պահ մը կը վերանայ երկնային գաւառները, կթու քայլերուն պատուանդան ըրած: Ամպի փլչուն սանդուխներէն վեր կը մազլցի զրկելու համար աչքերուն առջեւ արձանացած ամուսնոյն սննիթ ու անսպի պատկերը . . . և պահ մ'ալ կ'զզայ թէ ինք նոյն տեղնէ, նոյն քարին վրայ անշարժ ու հաստատ գամուած, ուստի կը տիրի, կը տժգունի ու կ'ուլայ, սրտի ալիք-

ները արիւնէ թեւերով կը բաղխին իր կուրծքին և ծոս  
վի մը պէս փրփրուծ մազերը կը գգուեն իր հիւանդ հո-  
գին։ Այրի մ'է նէ նշանի սիրականը որ վաղը իր աղ-  
ջիկը հարս պիտի ընէ . ուսափ իր ամուսնոյն . հրաւիրու-  
թեանը եկած է . երկնային մեծ Դատաւորին կ'աղերսէ  
որպէս զի գէթ մէկ օրուան համար կեանք տայ անոր՝  
Նահատակին՝ բայց ի զուր . . . , անքակաելի օրէնքին  
առջեւ տատամուռն ու յուսահատ՝ կ'ելլէ իր տեղէն ու  
կախարդ ուրուականի Ֆր պէս կանաչ խոտերուն մէջէն  
քայլամոլոր բնթացքով կը հասնի իւր բնակարանը , որու  
անշուք պտաներուն վրայ հայրիկի մատները հետք մ'ու-  
նին տակաւին . նէ գաղտօրէն կը բանայ տան դուռը և  
քանի մը աղօթք մրմնջելով կ'անցեի իր աղջկան . Զա-  
պէլի ննջասենեակը , ուռ նէ կուսակցուկան երազներով  
օրօրուն իր սոկի վարսերը ճերմակ բարձին վրայ զետե-  
ղած հրեշտակի մը նման կը ննջէ հիմայ . մայրը պահ  
մը յուզուած՝ կ'երեւակայէ յաջորդ օրուայ բաժանումը  
ու յետոյ զգուշութեամբ կը ծնրադրէ անոր մահճակա-  
լին տռջեւ քաղցր համրոյր մը կը դրումէ անոռ ճակ-  
տին , ու կը պսակէ զայն սարերէն ժողուած ծաղիկնե-  
րու դափնիովն . որ արցունքի մարգրիտներով կէտկիտ-  
ուած էր . . . Յետոյ կ'ուզդուի Սեղրակի սենեակը վայ-  
րիկ մ'ալ հօն միալու համար , բայց մէկէն ետ կը քաշ-  
ուի , զայն արթուն զանելով . Սեղրակի իր մայրը ներս  
կանչեց ու քիչ մը խօսակցութենէ ետք կ'սկսի պատմել  
իր ան զիշերուայ տարօրինակ վիճակը .

— Մայրիկ երազ մը տեսայ ու ժամերէ ի վեր կը  
խորհիմ թէ ի՞նչ պիտի ըլլայ արդիւնքը .

— Ի՞նչ երազ , պատմէ հոգիս , ես պիտի մեկնիմ .

— Թէեւ ամօթ կ'զգամ բայց զիս հետաքրքրեց ու  
ներքին ձայն մը կ'ստիպէ որ խօսիմ .

— Այս գիշեր բացիս սրտիս դռները, հոն թաղուած կ համար յիշատակներու վրայ երկինքէն ժողված արիւնոտ մարզրիտներ ցանելու համար բայց դռներէն գողտրիկ աղջիկ մը դուրս եկաւ, որու հմայքու շամանմերը հեշտանքի մշղկութիւնով մը կը խայտային թափանցիկ չղորշին տակէն: Տեսայ անոր մարմար սրունքներուն մերկութիւնը, նէ սիրավառ աչքերու ճառագայթներէն պուտ մը սպեզանի կաթեցուց վէրքերուս վրայ իր ուղի վարսերովը պատատելով զանոնք: Կ'ուղէի խմել անոր՝ լոյսէ, սէրդ, եթերէ շաղուած հօգիէն երկնային ճերմակ կաթը, հեշտանքը, բայց նէ իր ոսկեղին թեւերը պարզած խոյս կ'ուտար ինձմէ, վերջապէս դողդոջ բազուկներուս մէջ զրկեցի անանուն բղանոյշը ու վիրաւոր լանջքիս վրայ քնքուշ սիրածաղիկ մը փթթեցու, ևս այն վայրկեանէն սիրեցի զինք ու արտասուքի զոյգ մը տաք կաթիլներ քամեցի իր սրտին մէջ, ահա այս եղաւ առաջին նշանս: Հարսանիքիս տօնն էր այս գիշեր, մանկութիւնը սրսակեց մոզ, մսեղին զաւաթմներով լիառատ կը ծծէի հետանքի արրեցուցիչ զինին, նէ էր սիրոյս խորանը: Բայց . . . ! ո՛, հետզնեաէ իր վարդ այտերը համբոյրին տակ կը թօնէին, ու գրկիս մէջ այն լուսաներ աստղը տակաւ կը տժգունէր: Կարմիր ջիղերս անթոյն օձի մը պէս փաթթեցի ձիւնեղին մարմնոյն շուրջ մինչեւ որ դալկացան, թմբեցան ու արեանս հուսկ կաթիլը սառեցաւ . . .

Իր նայուածքի առաջին կայծը հոգւոյս մէջ տակաւ կը մեծնար, կը բորբոքէ՞՛, ու իր հպած աեղը ահեղ գոս մը կը բանար, տաք գերեզման մը այն մագնիսանուտ աչքերուն համար սիրտս թխսեց ու սիրտս կլեց զայնք ու կը լոէ:

— Վիշտն է, այն աղջիկը՝ որ նոխ այնքան հրապուրիչ երեւցաւ աչքերուդ, ու այժմ բռւրվասիդ մէջ յուշօրէն մխացող կայծը, ներա նայուածքին բեկեալ մէկ ճառագայթն է, և թօշ այտերուդ սառ կնճիռները, անոր թունաւոր շրթներու հետքերն են...» Այսպէս կը մեկնի մայրիկը, ու անոր անուշ քուն մաղթելով՝ կ'երթայ ինքն ալ պառկելու, յոդնած կ'իյնայ անկողնոյն վրայ, և կը քնանայ. նէ ջղագալար երազներու մէջ սա յանկերգը կը մրթմրթայ.

«Պիտի երթայ, պիտի մեկնի Զապլէս. ո՞հ չեմ ուղեր որ փրցուի այս նորաբողբոջ կոկոնը, իր գոսթուփէն. Սեղրաքչ, զգալով բնտանիքի էական պէտքերը հայրական ծանրակշիռ խաղը իր մանկական ուսերուն, կեանքի գարունը լեռներու մէջ կ'անցնէ. ո՞հ արդէն վայրի բարձունքներու վրայ ծնայ զայն ու եղնիկները սնուցին զինք :

Յաջորդ օրը հիւանդացաւ մայրիկը, իր զլուխոր հրեղէն բոցերու մէջ, կ'այրի ու յիշատակի սեւ կարաւաններ կ'անցնին իր աշքերու առջեւէն ցաւի բմբուս շանիթ մը թքնելով, ներա վիրաւոր արաին մէջ, որ հիմա երազ ունի. քնքուշ թերթերն ալ՝ կուսական թարմութիւն ։ Գեղածիծաղ գաշտերու պշտալից պատրանքը արհամարեց ան, ու մզձուանջներու հեղձուցիչ զառանցուններով կը տանջուի :

Ամէն մէկ խօսքին հետզհետէ թափթփող արեւու սկի շողերուն հետ, հողիին մէկ թելը կը կոտրի. Նէ արթնալով սնարին քով գտաւ լոին հեծող իր կուռաքը՝ աղջիկը. մայրը իր վատուժ թեւերը ձգեց անոր ճերմակ պարանոցին, ու անյագութեամբ սկսան համբուրել զայն, որ միշտ կ'անարգէր. կ'անդօսնէր հար-

առւթիւնը , իր մրակ իտէալն էր կուսութիւն , բայց  
աւաղ , պարագաները իրենց հուժկու թեւերով ասրին  
ձգեցին դայն օտարականի մը առւնԵ , Քանի փակչին  
մօր երերուն շրթները աղջկան գեղապոյծառ ճակարին ,  
այնքան կ'առելնուր իր խանդն , ու աւիւնը , երկու  
մարմիններու մէջ ձուլուած մէկ հոդի կ'ապրին անոնք  
ԾՆ , անկարելի է արցունքի մրլինաւոր կաթիներով  
կառեցնել սրամիսի ժամանակը , որ կապորի արագու-  
թեամբ կը փոխիչ , անհետք ու անդարձ , և կը մօաե-  
նայ բաժանման վայրկեանը որու աղիսողոք բաժակը  
արդէն սրաբուծ էր ցմրուր :

Յսգնած քաղաքը լուռ կը սգայ իր զաւակներուն  
հեռ , այո՛ , պէտք չէր որ ժպիտի վարդ մը արտափայ-  
լէր այն օր հայ Ֆէնէսէցիներու սրտին մէկ անկիւնը ,  
որովհետեւ բարեսիրա հայրիկի յիշատակը զէթ պուտ  
մը արցունք կը խնդրէ անոնցմէ : Հեռո՞ւն , մշուշապատ  
հօրիզոնին մէջ ցցուած վիթխարի զանգակատան շրթ-  
ները հառաջ մունին , անոր սրտի ելեւէջները ընդհատ  
կը բարձրանան . իբր թէ զերեզմանէ մը կը պոռիկան +  
Տառապեալ ժողովուրդը «հաւատանք» յեղյեղելով ,  
խումբ խումբ եւեղեցի կը թափուի հարսանիքի սուրբ  
պատակը վայելելու համար , անոնց սրտի բորբոք հնոցէն՝  
անէծքի հրեղէն սիւնը կը ճողտի զէսի տէր . ու  
ամէն ոք սա խօսքը կը մրմնջէ . առւր ես նշան , եկուր  
ու աես Զալէպդ , թող անդամ մը վերակենդանանան ,  
երրեմն երկաթ ոսկորներդ , ու աես աղջկանդ օրը . . . » :

Լուսանական նայուածքներ կը ծակեն ամէն ինչ ,  
ու կը թառին Զալէպդի զէջ թարթիչներուն վրայ կան-  
գակաթ մայրը սառ թեւերով գրկած իր աղջիկը . չու-  
զեր բաժնութ ոսկորներդ , հէզ այրին երկար զիբկնդխառ-

նումէ մը յետոյ , իր սրտէն փետածած հառաջապահը գրաւ անոր ճակախն , հարսանեկան նարօտին հետ ու ձգեց որ ալ երթայ , հուղ մը հրեշտակափայլ կոյսեր եկան Զապէլի անօթին ու զայն բաժնեցին հայրենի օճախէն , անոր մայրը հիմա ալ զլացաւ . զաւկին սրտին մէջ բոյն դնող հառաջներ չբարձրացուց , իր վերջին համբոյրը դրոշմելով անոր այտերուն վրայ զրկեց զայն պահիկ մը տիրամօր առջեւ մխալու , հէք աղջիկը լացաւ , մօր փէշերուն փաթթուեցաւ . ու աղերսեց որ զինք թող չտայ :

— Հո՞ս միս մինակ ի՞նչ սիմափ ընես մայր , դու ալ երթանք , կամ ես ալ . . .


— Գնա՞ զաւակս , գնա դու զիս մի հոգար , ես հոս կ'աղօթեմա կը ճգնեմ , այս է իմ ճակատագիրս . . .


Աղջիկը փոխադարձ համբուրեց մայրը ու լալազին եկեղեցի գնաց՝ իր ցաւը բաժնելու համար սիրականին հետ : Սրբավայրի պատկերները կարծես կուլան . կը մաին , ու ծեր քահանայի ծրմունջները միայն կը վրդովեն , հոծ լռութիւնը , պլազլուն կանթեղները բուրվառի նման գուլայ . գուլայ մուխերով կը խնկարկեն եկեղեցւոյ գմբէթը . անոնց մաշած չուանը տակաւ կը սեւնայ ու իրենց ճօճումները կը յամրանան , և պսակիչ քահանայի յոդնած շրթները կը կախուին վար , ինչպէս բիւրեղ շիթը այտերուս վրայ :

Յիսուս մանուկը Տիրամօր գրկին մէջ կ'այլագունի . կը սարսռայ , Խորանին առջեւ հարսը ծունկի եկած . կ'ուլայ , կը խաչակինքէ իր դէմքը , ու յետոյ եաին դառնալով , եկեղեցւոյ չորս անկիւններուն մէջ կը վնառէ իր գորովագութ մայրը , որ սիւնի մը տակ արցունքի կարմիր լճի մը առջեւ կքած . ջերմնառնզո-

րէն կ'աղօթէ . և յետոյ կ'ուղղէ իր եղնիկի աչքերը իր  
մօտը գտնուող շիրիմներուն և պահ մ'ալ հոն կը փնտռէ  
իր հօր գերեզմանը, բայց աւա՛ղ, հոն յիշատակներ  
միայն կը գտնէ հոն պայծառ օրերու կմախք դիակներէ  
միայն կը տեսնէ . . . .

Վ Ե Բ Զ





[1n.]

A. 13888



